



233. ԶՈՒՄԲՐՈՒՏ ՂՈԽԾԻ ՆԱՂՋԱԸ

Նիս ի նիս լի մին թաքավօրը նիս. աղջկը նիս ի իրիք՝ տըղա,
իրիք՝ ախչիկ։ Թաքավօրը տըսնիս ի, հօր ինքը պռաված ա, ասէկը
ուգուց մէռնիլ ի, կընշիս ի հերէն կօշտը տըղէրաց ըսէս։ «Ե՞ս
ասէլը ուգուց միռնըլացկան ըմ, ձիզ կանչած ըմ ասիմ, հօր իմ
մըռնիլէն իրիք՝ տարէն էտնէ, հու հօր նոնկ ի մէր խընամաքարուն
նըստիլ, անդուկ նալ իք ձրօշը, նօրաթավ էռէջ մօժուն, էտնէ
փիստէկ՝ ունա։ Տղէրքը ըսէս ին, հօր քու կամքըտ կատարիլ իք։
Անց ը նաս մին քանէ ամէս, թաքավօրը մըռնիս ի, թաքավօրուն
թղէս ին, մօժ ախպուրուն դիրիս թաքավօր։ Անց ը նաս իրիք՝ տա-
րէ, մին օր քիշէրավ քըշան թաքավօրու մօժ տըղան դինէս ի
իրիսի լիպինիս, դինս ը նոնս պալկօնը, տըսնիս ի իրանց խընամա-
քարուն վէրան մին վագր։ Թաքավօրու տըղան ադ հօր տըսնիս
ի, քթուն տակէն փընթփընթաս ի, ըսէս։ «Ադ ի լա մընահած,
հօր իս իմ քրօշը տամ շանավարիս. ըսէս ի, մըտէս տօն։ Մին
խօր անց ը նաս պալկօնըն ա դինս նոնս թաքավօրի մաքնակ
տըղան։ Ադ ալ ի տըսնիս, հօր իրանց խընամաքարին մին վա-
գրը ը նըստէ՛ծ։ Աս ալ ի մօժ ախպուրը նման՝ «Իս քնիք շօնիմ
շանավարնէրին տալու, ըսէս ի, դինէս տօն։ Դինս ը նոնս փիս-
տէկ՝ տըղան, տըսնիս ի խընամաքարին նըստած վագրուն, սուս
ու փուս դինէս ի մօժ քրօշ կըռնէն պըռնէս, նաս վագրուն։ Վագրը
ըխչկան նըստըցընէս ի հերէն մաշկուն ու հայդա։

Անց ը նաև իրիք՝ տարէ. մին օր թաքավորու մօծ տըղան դնուս ը նելուս պալկօնը տըսնիս ի անձին խընամաքարում մին առուժ ը նըստէծ: Անդուր տըսնիս ի կըտըղէս ի, ըսէս. «Աս հինչ ի, խալիսը ուրաց ըխչըկէրանց մարդու ուն նաև, իսկ մէր ըխչըկէրանց շանավարնէն ըն խընդիսաւ: Ուզումց ը նաև քըթուն տակէն, մըտէս տօն: Դնուս ը նեկու մաշնակ տըղան, աղ աղ մօծ ախպուր նըման ուշունց ը նաև, մըտէս տօն: Նեկու ի փիստէկ' ախպէրի, տրսնիս ի խընամաքարում նըստէծ մին աժդան՛ա առյուծ: Գինէս ի մաշնակ քրօշ ձիքի պըռնէս, նաև առուծա, մտէս տօն: Անց ը նաև իրիք՝ տարէ, թաքավորու փիստէկ' տըղան ըսէս ի ախպուրցը. «ԱՌ բալամ, մէր քնորէրին տըղալ ըթ աստոնդ անդուր, հարկավոր ա գինէլ, տէսնիլ հինչ ին դէռալը: Էրկու մօծ ախպէրնէն ըսէս ին. «Մէջ հինչ, հնորդի հօր տըղած ըս, անդի՛ աղ գինա գիդէրը: Թաքավորի փիստէկ' տըղան նըստէս ի ձին հըզէ նուն քնորէրին գիդինիլու: Աղ տըղան ալ շէն լի պահաւ, ալ քաղաք լի պահաւ օմէնըն ալ տըղալ ա հաքուն տակը, կրէհաց լի քնորէրին գիդէնի: Մին օր տըղան գինէս ի լա մին մօծ մէշավ. մէշան հօր պըրծընէս ի, դնուս ը նեկու մին մօծ կանի՛ արօտատէղ, ըսէս ի. «Աս հինչ օրուս տէղ ա, ձիս բրախ տամ ըրածի, իս ալ գինէմ տէսնիմ կարիլ իմ մին ավ սըպանիմ օտիմ, շէտ քիսցած ըմ: Նէտ աղեղը վիր ը ըռէս բիցիրինիս մին բէցնէր տէղ, տըսնիս ի ուրէն էնի մին հէրուր արշին տարածութինի վէրա մին էրկու հարկանի տօն: Ալ ավ անիլի թուղ ըրէս, գինէս ի աղ տան կօշտը, տըսնիս ի հօր տօնը հուրմարագ շուրք յանըն ալ պատած ա, ինքին ալ շէտ բէցնէր: Եօր ը նեկու դիրվագան գիդինիս ու թըկէս: Դիրվագան բինիս ի մին նախշուա կնէկ: Տըղան հօր տըսնիս ի, ալրածնալ ճընքնիս ի աղոնդ, հօր քուրն ա: Տըղան փըթըթվէս ի քրօշ վզավը, ուրախութէնից քիվէր հուշի գինէս ի: Տղան տըսնիս ի, հօր դարվագի կուխկէն մին ախպուր կան, շուր ը բիրիս, քրօշ վէրան ըժէս, ախչիկա հուշի նուն ի գոօխը. Փըթըթվէս ի ախպուր վզավը, ծէծաղն ու ըրտասումքը խընմվիս ին ուրուր: Հի՞ր հօր հնորդ հէնի քըշտընէս ին, քնորի ըսէս ի. «ԱՌ ախպէր, դու հօր, աստէղըս հօր, օղձը հնորէն պնուրտավը, ծէտը ուրէն թիվավը կրէս լի գուն տէղըս: Տղան ըսես ի. «ԱՌ քնուր, կարօտըս ը ինձ բիրալը: Ախչիկի ըսէս ի. «Դէ էք գնէք տօն, քի գէղիմ, թա չէ հըրդա մարդըս հիշտեղ հօր նի նուլ ի, քի հօր տէսնի ճընանչի լի, վնասիլ իշ: Ախպէրի ըսէս ի. «Ա քնուր, քիսցած մըռնիս իմ, գօնէ մին կուտուր հաց տոր օտիմ», քնուր ըսէս ի. «Չէ ախպէր, մէննի լիս.

մինչև հըրդա հօր մէռած շիս, ըստուկր էնի դէնը մէռնի շիս։
Թուրի տընէս ի ախպուրը կուփիս մին օթախ, հիշտէղ կաշէ-
ղէն ի դէզզած, շնմքի աղ կաշէղէնի թուղ շին արիլ ինսանու
հուտ գուտ Տըղան մըտէս ի աղ օթախը թա շէ մին մըունշէք ի
լիսիս։ Վագրը ըսէս ի կընգանը. «Ասա շան ախշիկ, աս հինչ
ինսանու հուտ ա, հօր նուա ի տէղէս։ Ախշիկի ըսէս ի. «Ա՛
մարդ, մէր տան հուլ մին ինսան կա վուշ, աղ դում ուա մարդէ-
րու մանջին շու իկած, անդուց հուտը մընահած ա քըրամըտւ։
Վագրը ըսէս ի. «Կարէլի վի հօր ախպէրնէրս իկած ին քի
տէսնին։ Դուզ ը ասա, աղ մօծ ախպէրիտ ի մանշէն կէս
ըմ արիլ ցիթյիլ շանը, մազնակը նա, աղուրա ալ իմ զուրկիլ
մօծուն կօշտը. իսկ եթէ փիստէկյ ախպէրիտ նի, իմ ջօխտ ակնե-
րուս վէրան տէղ օնիք։ Կնէկյի ըսէս ի. «Հօր հինչ արիմ, հուր
հէնի գէղիմ, քիզ հէնից կարի շիմ դէղիմ։ Փիստէկ ախպէրիտ ի
իկած։ Ադ հօր ըսէս ի, վագրը ըսէս ի. «Պա՞հ, ախշիկ, ադ հինչ
իս արած, իմ ազի՞ն զօնաղուն հիշտէղ ըս ցիթած, դէ՛ շուզ արա,
գինա բիր։ Խնդիին ալ մըտէս ի կուփիկն օթախը, անդէղէն
դուն ը նուա մին նախշուտ տրդամարդ Փէսա և հանօր տրդա
իրար խըտտէս ին ու սկսէս ին պըշազըշուտիլ՝ այ քիզ մատաղ,
ադ հինչ խէլուք բէն ըս արած. իս նան քուրըտ քի շէտ ըթ լաւ
կրուտածի Փէսան կարքադրէս ի էրկու ուխշար մուրթին, հօր ծափ
ըն նաս էրկու տրդամարդ ըն նուա, գիդիս թա տափուն տակէն ին
դուն նուա Աղուզ ալլքահալ ուխշարնէն վէր ըն կուփիս, վէղընէրը
կըտրէս, մըշկիս ու սկսէս խըրավածու թաղաքաթը. Միս հօր ճէշի
հըզըրվէս ի, թաքավօրի տրդան տըսնիս ի, հօր գիդիս թա տա-
փուն տակէն նի հա մարդէք ի, հօր նուս ին, մըտէս տօն։ Ճիր հօր
մին էրութ մարդ նուա ի, ըսկըսէս ին քեփը. Թիշէր-ցիրէկ քէփըն
ըրէս. քիշիս ի մին ամէս թաքավօրի տրդան ըսէս ի փիսուն.
«Իս մէտիլ գինէմ հօր էրկու քուր ալ օնիմ, անդուց ալ տէսնիմ։
Փէսան բրախ շի նաս, ըսէս ի շէ հօր չէ, մէտիլ մին ամէս ալ
մընաս։ Թուրի ըսէս ի. «Ախպէր շա՞ն, մարդըս ըմբլասկան ա քի,
հօր դու անպատճառ մէտիլ հիշատակու հէտա մին փէշքէշ վիր
առիս ինձ էնից։ Դու շամ շում ըս արիլ, ասիլ իս շէ շէտ շնորհա-
կալ ըմ։ Կօր շէտ զուիլ ի, ասիլ իս հօր շէտ ըս ըստիպիս, ան
վախտը քու լուզուտ տակէն ուակուուր տօր ինձ։ Փէսան հօր տըս-
նիս ի հընըրտըդան մնաս շի ալ, ան վախտը ըսէս ի մին
հիշատակ վիր առ ուշոր շէտ ըս ստիպիս ան վախտը տօր
ինձ ան ուակուուր, հօր լուզուտ տակէն ի։ Ադ հօր ըսէս ի.

փէսան թա, քու լուղուտ խօշկի այ կնէկ, ադ հինչ օյին իս
բիրալ իմ զիխուն. հինչ արած, խընդիմ խընդիմ վուշ խօսկ ըմ տը-
մած, մէտիլ տամ: Հընէս ի ադ ուսկուուը նաև հընըրտըկյուն:

Փէսան ըսէս ի, հօր աստուր հէնի դէնը քի ձի հի հարկավօր շի,
ադ ուսկուուը դիրիլ իս լուղուտ տակէն, ալրահալ գէռիլ իս վազր:
Հըրդա գու զիդինվիս իս վազըրնէրի աշխարքումը. մինչէվ ուգուց
գու հասիլ իս իմ թաքավօրութան սահմանը, դէնը արդեն սկավել
ի առուժա թաքավօրութունը: Թաքավօրի տըղան քիշէր ցիրակ
հըզէ ի պինէս, լիսինիս ի հըսէս ի առուժի աշխարը. մին խոր տէջ
գինէս ի, տըսնիս ի մին իրիք հըրկանէ տոն, գինէս ի դարվաղան
թըկէս ի դուրթը բինիս ի մին շահէլ կնէկ. տըղան հօր տըսնիս ի
ալրահալ ճընընչիս ի կընգանը, հօր մէրէն քուրըն նան: Թուշի
հուշի դինէս ի համա ախպէրը սուվուրած ը լա հուշի գնէս շի.
Ախպէրի շուրը բիրիս քրոշը վիրըկցընէս: Թուր ու ախպէր
ուրիշուրավն փթթվէս կարօտ նաև, կարօտ ում ըռէս: Ախյիկի ըսէս
իս ւԱխպէր շան, էք գինէր քի գէղիմ, թա չէ հըրդա հիշտէդ հօր նի
մարդըս նուկի, բիրդան քի ճընանչիլ շի, վնասիլ իս: Թուրի տը-
նէսի ախպուրը գիզիս. մին ալ լսիս ի մին մըրընչոց. ադ առուժընը
նիս. մին ալ լիսիս ի հուրդի առուժը ըսէս ի կընգան. ուն շան
ախշիկ աս հինչ ինսահու հուստա հօր աս տնէն նում ի. կնէկի
ըսէս ի. ուն մարդ, տէզս ինսանը հինչ բէն օնի. դու սազ օրը
ինսաննէրի աշխարքամը շօռ ըս իկած, ինսաննէրի հուստը մտած ա
քըթըծակարտ, հրդա անդիս զիդիս թա տանը ինսան կան:
Առուժը ըսէս ի դու իմ զիխուն աղօթք ման ասիլ. ասա, եթէ մօծ
ախպէրըտ ը իկած քի տըսնելու, անդուր կուտուրիլ իմ խըրավա-
ծու նըման, մազնակ ախպէրտ նի, նույնպէս, իսկ հօր քու փըս-
տէկ: ախպըկըտ նի, իմ ակներուա վէրան տէղ օնի: Կնէկի
ըսէս ի դէ հուր հէնի թաքուն պահիմ, քի հէնի թաքուն շիմ պըր-
լացկան փիխտէկի ախպէրս ը իկած: ուն շան ախշիկ պա ազի
բէն արիլին, դէ շուդ արա հիշտէդ հօր գէղած ըս, հանա բիր-
ըսէս ի փիխէն, ինքի մըտէս կուլսկէն օթախը: Տէղէն դուն ը նուա
մին սիրուն տըղամարդ: Փէսա հընըրտդա ուրուր ըն փարվէս,
ուրուր պըշպըշուտիս, նստէս հացու Աս փէսուն քըշտին ալ մին
ամէս մընաս ի, քիշէր ցիրակ քէփ ըրէւավ: Մին ամէսի հօր
թըմըմէս ի, մին օր ըսէս ի, հօր մէտիլ գինէ փիխտէկի քրօզըն ալ
տէսնի: Ալու փէսան թուզ շի ըրէս, ըսէս ի մին ամէս ալ մընաւ:
Թուրի ախպուրը սվըրընէս ի, հօր մարդըս թա քի ըստիպիլ ի
նկոչն հէնի հիշտատակու հէտա մին բէն վիր ապիս, դու ասիլ իս

ինձ տօր քու լուզուտ տակէն ան ուսկուոք Վերշի վէրշավ փէսան տըսնիս ի, հօր հնըրտըղան մընաս չի, ըսէս ի դէ հօր աղի վի ինձէնից հիշատակ մին բէն խընդէր, հինչ հօր սէրտըտ խընդիս ի. Տըղան տըզնիս ի հօր փէսան ձիք չի թիշիս, ըսէս ի. «Դէ հօր աղքան ինձ ըստիպիս իս, տօր ինձ ան ուսկուոք, հօր դիրիս իս լուզուտ տակէն»։ Ադ հօր ըսէս ի տըղան, փէսան ըսէս ի. «այ քու մաշկըտ մանդի այ կնէկ», իմ տօնս քանդալ ըս. հինչ արիմ, խօսկ ըմ տված մէտիլ տամա։ Հընէս ի ուսկուոք նաս հանօր տղէյուն, ըսէս. «Ճիր հօր խնդիլ իս ան ուսկուոք դիր լուզուտ տակէն դէմնիլ իս առուութ, Թաքավօրի տըղան հրաժեշտ ը նաս փէսին նան քրօշը, ուսկուոք դիրիս լուզում տակէն դըռնիս առուիծ գինէս։ Մին օր ու մին քիշէր ալ տէղըս ը գինէս, հըսես ի փիստէկ՝ քրօշ կօշտը։ Միս հօր լիսինիս ի տըսնիս ի մին չուրք հարկանէ տօն, գինէս ի գարվազան թըկէս, գծկ ը նուև մին նախուն կնէկ։ բինիս։ Ախապէրը ալրահալ ճընընչիս ի թիվէրի, համա ախչիկի ճընընչիս չի. ախապէրի ըսէս ի. «Ա՛ քուր ինձ մըռահած ըս հա՞», ադ խօսկում վէրան քմիւրը ախապէրը ճընընչիս ի. տէղըս փարվէս ին ուրուր, մին լէս ին, մին ծըծըղէս։ Ճիր հօր կարօտնէն ըռէս ին պըրծընէս, քմիւրի ըսէս ի. «Ախապէր ջա՞ն, եք գինէք քի գէղիմ, մարդուն զալու վախտըն ա, բիրդան նուկ ի քի ճընանչի չի, վընասիլ ի։ Միս հօր ախապուրը գիղիս ի նուա, մին ալ տըսնիս ի երկինքը մթնէս ի, ախչիկի ըսէս ի մարդըս նուև ի. մին ալ մին ջանավար արծէվ նըստէս ի պալկօնամը ու ըսէս. «Ախչի աս հինչ ինսանու հուտ ը նուա։ Կնէկի ըսէս ի՝ այ տընաշէն, սաղ աշխարք շու ըս իկած, ինսանու քաղաքնէրավ թըռչած, տէղէրքէն ինսանու հուտ վիր առած, հըրդա իկած ըս տէղս ինսանու էտէկն շու նուա։ Մարդը ըսէս ի. «Գիղիս իս հինչ կա, կարօղ ա պըտահի ախապէրնէրէտ իկած նին քիդ տըսնիլու, հօր մօծ ախապէրիտ նի, անդուր տանիլ իմ ցիքիլ օվկիանօսը, հօր ձըկնէրու փայ դէռնի, մաշնակ. ախապէրիտ ալ համան ի, համա հօր փիստէկ ախապէրիտ նի, աս իմ էրկու ակնարուա վէրան տեղ օնի, իմ ամենաաղիզ զոնաղըս աւ։ Ախչիկի ըսէս ի փիստէկյ ախապէրիս ի։ Մարդը ըսէս ի դու խօմ խէլքըտ տօր չիս տըղած, դէ շնէդ գինա քիր, ինքին ալ մտէս ի կուսկէն օթախը, անտեղին դուև ը նուև մին սիրում տղա, հօր հու տէսնի խնդիս չի կըտըրվէ անդուր հէնից։ Փէսա և հնըրտղա ուրուր կօլ ըն ըրէս, պըշապըշուտիս մինչև հօր մինի մինից քըշտընիս ի, էտնէ ըսկըսվէս ի քէփը։ Աս քիվէր քըշտին ալ մին ամէս մընաս ի։ Մին ամսէն դէնը տըղան ըսէս ի,

Հօր մէտիլ գինէ տէսնի ախապէրնէրը հուրդի վին։ Փէսան շէտ ը խընդրէս հօր մընա, համա բէն չի դըռնիս Տղալի քննիրի ըսէս ի ախապուրը, թա հիբ հօր մարդը թիզ ասի ինձ հէնից վօրպէս հիշատակ մին բէն խընդրէր, որւ ասիլ իս. ոՇէտ օգուս հօր խընդիս իս իմ քըշտին հիշատակ պահիս, իս խնդիս իմ, հօր տաս ինձ քու լուզուս տակէն ուսկուուրք Տղան հօր ադ ըսէս ի, փէսան թա՝ այ քու կնեկը ուսուղուն հինչ ասիմ, ալ ինչ արիմ, խօսկ ըմ տըզած մէտիլ տամ։ Ըսէս ի թիզ փէշքէջ նի, աս ուսկուուր ան զօրութինը օնի, հօր հինչ տէսակ թըռչուն խընդիս իս անուամը տօր դիր բէրանըտ, ալբահալ դէռնիլ իս ան թըռչումը։

Փիստէկը քննիրի ըսէս ի ախապուրուն. «Ախապէ՛ր ջան, որւ ալ արդին հասած ըս, խօսս նիշինմիս չիս. մին օքուս ըթաշրկա տէդ ըմ զիդիս, էք որւ անդուր ում առւ։ Տղան ըսէս ի ադ հո՞վլ ա, հուրու ախշիկին ի քննիրի ըսէս ի. «Ադ թաքավօրի ախշիկ ի, մէր թաքավօրության քըշտին։ Եշտ թաքավօրնէր ըն խընդիս, համա հուզ մինին ալ կրէս չի տանի, շննմքի ըխչկա հարի, խընդուղուն ձիքէն դիրիս ի փէտէ թօխմախու և ըսէս. «Ճիբ հօր ադ թօխմախավը քարէ սհննի մանդիս, ախշիկիս նալ իմա։ Մինչև ասուր հալա հուզ մինի կրըէս չի ադ զօխ բիրիւ։ Տըղան ըսէս ի տէղէս մինչև ան թաքավօրությունը քաննէ՞ օրվա հըզէ վի, քննիրի ըսէս ի, հօր ձիավ զինէս իրիք օրվա. տըղան ըսէս ի ի՞ս ադ զինէլ իմ կէս սիհաթամը։ Տղան ուսկուուր զիրիս ի բերանըմը, և ըսէս խնդիս իմ դէռնիմ աղավնի, ալբահալ դըռնիս ի աղավնի, թռչիս զինէս ան թաքավօրությունը. շնասած ան թաքավօրի քաղաքը, վէր ը նոնա տափը, դըռնիս ալոն ինսան, զինէս զիրի քաղաքը։ Հըսէս ի մին գէտու տըսնիս ի հօր գէտուն ան յանամը տափը սվէնաս։ Դէտը անց ը նաս տըսնիս ի աշխարքուա տակէն հինչկան մուրզում ասիս կուտած ըն տէղը։ Տըսնիս ի հօր մուրզումնան խընդիս ին գէտը անցկան, կարմունց չկա, հըսէս ին գէտուն, զննիրի տընէս ի։ Դու ման ասիլ օղձարը նան մուրզումնան կըռէվ ըն ըրէս, օղձարը հըխտէս ին, մուրզումնան ալ խընդիս ին փախչին, կրէս չին գէտը անց կան ան յանը։ Ադ տըղան խանչալը քիշիս ի մին էրկէն ծառ կըտրէս, ցիթիս գէտուն վէրան, մուրզումնան նաս ին գէտանու վէրան, գէտը անց նաս, օղձարը կըրէս չին անց կան։ Մուրզումնան փըրկըվէս ին։ Տղան մին ալ տըսնիս ի դօշուն վէրան մին թիվավուր մուրզում նըստած։ Ադ մուրզումի ինսանու նման խըսիս ի, ըսէս ի. «Թաքավօրի աղա, որւ իմ ցէղըս փըրկալ ըորիս քի պարտական ըմ, իմ թիվիցըս մէկ հատ պուկ տօր դիր չի-

բէտ, հի՞ր հօր նէղ տէղ ըս նիւ, ադ թէվը օդամը թափ տոր,
իս հասիլ իմ քիզ օգնութան։ Տըզան հըսէս ի թաքավօրա-
նիստ քաղաքը, շոռ ը նուա թաքավօրը պալատը գիղինիս, շուրջ
թաքափավը շոռ նուա, հօր տէսնի կարիլ ի հըզէ գիղինի, մըտնի
պալատ, տըսնիս ի հընար ըլկան ադ պալատը մըտնելու Ախշիկին
ալ ըպրէս ի շուրժինչի հարկամը։ Հօր մըթնէս ի տըզան դըռնիս ի
մին սիրում դէղձանիկ, տըսնիս ի հօր ակուշկուն փօրտուշկան բէց
ա, թըոշիս ի մըտէս օթախը, նըստէս պաօլում վերան։ Թաքավօրու
ախշիկի հօր տըսնիս ի, խօր ը մընաս հուշի գինէ, խընդիս ի պոնէ
փօրտուշկավ փրխչիս ի։ Հօր դըռնիս ի էս քիշէր, թաքավօրը
տըզան մըտէս ի օթախը, տըսնիս ի ախշիկի քօն ը իկած, դըռնիս
ի տղա, ըխլրկա մին թօշը պըշիս, թըոշիս գինէս։ Քիշէրավ ախշի-
կի վիր ի նաս իրիսի լիվինիս, գինէս հիլում կօշտը հօր գլօխը
քիրի, տըսնիս ի մին թօշի անդի պէրկ պաշած ըն, հօր տէղը կլու-
րեկ իրվան ի։ Ախշիկի դալմաղալ ը ցրիս, կուտվիս ին սաղ պա-
լատը՝ թաքավօր, թաքունի, սկսէս ին մէղադիրիլ պահակներուն։
Ղարավուր լափ շըտըցնէս ին Ան մին քիշէրըն ալ տըզան նուա
ի ան մին թօշը պըշիս։ Լիսինիս ի ախշիկի ալու դալմաղալ ը
ցրիս, թա ադ հուլ ա ուրէն պըշիս, հիշտէղավ ը մտէս ըխլրկա
օթախը, հօր շուրժմինչի հարկամըն ա։ Դըրքարում վէրան ալ հից-
ցուն պահակ կան։ Իրիքմինչի քիշէրը տըզան մըտէս ի ըխլրկա
կօշտը, տըսնիս ի հօր մի վիշափ ողձ գլօխը դիրած ըխլիկա բէրձուն
վէրան քօն իկած։ Տղան խանչալը հընէս ի օղձուն գլօխը
միխիս տափուն։ Ան մին օրը ալու դալմաղալը ըսկըսվէս ի մընաս
ին մաթալ, ադ հինչ տէսակ մարդ ա, հօր մըտէս ի օթախը և
հիշտէղավ, կրէս շին գլօխ նանին։ Չուրքմինչի քիշէրը տըզան
շնոր ը գինէս ըխլրկա կօշտը. փօրտուշկավը թըոշիս ի, գինէս
ըխշկա օսսուն նըստէս։ Ախշիկի ձիքի տընէս ի պըռնէս, փրխչիս
շի։ Ախշիկի շէտ շըլիւընէս ի, խաղը ը ըրէս նըհէտը։ Ախշիկի
շէլրթարի հընէս ի, մընաս մին ուրքուժավ, պըրընես ի հօր քօն
գու, գեղձանիկի բիրդան դըռնիս ի տղա, ախշիկի շէտ վըխչս ի,
խընդիս ի հարայ տա, տղան ձիք՛ը դիրիս ի ըխլիկա բէրա-
նում, ըսէս։ Ենհախ տէղէն աս կէս քիշէրս դալմաղալ ման արիլ,
իս քի սիրիս իմ, մէտիլ քի ում առիմ։ Ախշիկի ըսէս ի իս քիզ
իմ խընդիս։ Տըզան ըսէս ի, թա ուզուց գուլասկան ըմ թաքավօրուն
հէնից քի խընդիմ։ Քիշէրավ տըզան նուա ի թաքավօրուն կօշտը,
ըսէս իս իկած ըմ քու ախշիկիս խընդիմ։ Թաքավօրը ըսէս ի շէտ
օգուտ. էրկու բէն կա, հօր աղոնք արիս, ախշիկիս նալ իմ քի. ը-
ուըշկինի ում առ աս փէտէ թօխմախը, իմ հայաթամըս քարէ սուն

կա, աղ թօխմախավը հօր կարիս կուփիս մանդիս, ախշիկիս քոմըն-
 ա, մին ալ իս մին մօծ արտ օնիմ, աղ արտամը ցանիլիմ ցուրան,
 գուրէ և կուրակ. հօր կարիս մին քիշէրամը աղ հուղու մանջէն ջու-
 կիս առանձին առանձին դէզզիս, անդի հօր հուղու մանջէն մին
 հատէկ ալ գիդէնզի վուշ, ըխչկանըս նընէտ ալ նալ իմ քիզ իմ թա-
 թավօրութինը անդուր հէտա, հօր իս արդա չօնիմ: Տըղան ըսէս ի
 չէտ օրուտ, համաձայն իմ: Հօր մըթնէս ի տղան դում ը նոնս
 չուը մուրջումն թիվի օղամը թափ ը նաս թա չէ, մին ալ արսնիս
 ի մուրջումն թաթավօրը ըսէս ի. «Հրամայէր տէսնիմ հինչ իս
 խրնդիս: Տըղան ըսէս ի, հօր թաթավօրը ցանած ա աս արտամըս
 ցուրան, գուրէ և կուրակ, հարկավօր ա աս քիշէր հուղուն ման-
 ջէն աղ օմմէնը ջուկիթ, օմմէն մինի առանձին դէզիթ, անդի հօր
 հուղամը մին հատէկ ալ գիդէնին վուշ: Մուրջումն թաթավօրը
 ըսէս ի. «Դինա արխային քնն էքս: Տըղան քիշէրավ գինէս ի թա-
 թավօրին ըսէս՝ մարդ գուրկէր գուն կատարած աշխատանքըս-
 տէսնին: Թաթավօրը զուրկիս ի իրա վաղպիրին, հօր նոնս ի ըսէս թա-
 թավօրուն, հօր հինչ պահանջած ըս կատարած ա տղան: Մընաս-
 ի հօր փէտէ թօխմախավ քարէ սհմնի մանդի: Քիշէրը արդան գի-
 նէս ի ըխըլըկան կօշտը, ըսէս հօրըս պահանջի կատարալ ըմ,
 մընաս ի քարէ սհմնի մանդիմ: Ախշիկի ըսէս ի. «Աղ հիշտ ի, գի-
 մէրը արած ըս, իսկ աղ մինամը իս քի քճմագ իմ արիլ: Առ աս
 մըտանէն, հիբ հօր փէտէ թօխմախավ վիր իս առիլ ձիքիտ, աս-
 մըտանուն ակնը շու ըս տալ մօշտիս թաթափի, կուփիլ սոննուն,
 ան ալրահալ մանդիլ իս: Տըղան աղի ալ ըրէս ի. կուփիս ի սոննը
 մընդիս: Թաթավօրը ալրահալ ըսկըսէս ի հըրսանէքի: Տասը օր,
 տասը քիշէր հըրսանէքի տիվիս ի: Տըղան հըրսանէքի ի կընլիս
 փէսանէքին, քույրէրին, ախպէրնէքին: Հըրսանէքի հօր պըրծը-
 նէս ի թաթավօրը հայտարարէս ի, հօր ուրան թաթավօրութինը-
 նաս ի ուրան փէսուն:

